

# ՀԵԴՐՈՆԱԿԱՆ ՕՐԿԱՆ ՀՆՉԱԿԵԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ

ՏԱՄՆԵԽՈԽԹԵՐՐՈՐԴ ՏԱՐԻ, ԹԻՒ 5

1905, ՍԵՊՏԵՄԲԵՐ

## ԹՇՆԱՄԻՆ

\*\*\*\*\*

Եւ առանց սեսակ մը հեգնոտ դառնութեան չէ՝ որ կ'ընտրենք այդ բառը, որ՝ իր պարզ ու բացորոշ խմաստովը՝ մեզ կը մղէ սակայն անդրադառնալու մեր ցեղին դիրքն յատկանչող ամենէ տիսուր իրականութեան վրայ :

«Թշնամին»... Բայց նոյնիսկ ներկայ ճգնաժամին մէջ՝ երբ մեր ազգային գոյութիւնը ամէն կողմէ ըսպառնական ու մահացու պաշարման մը ենթարկուածէ՝ ստրուկ Հայութիւնը — այդ յաւիտենական զոհը — կրնայ իրաւունքն ու սիրոն ունենալ ըսելու . «Իմ թշնամիս, իմ թշնամիներս»... Որովհետև «թշնամին» ձանչնալն ու «թշնամութիւնն» ընդունիլը ինքնապաշտանութեան ու դիմադրութեան մարտական գիտակցութիւն մը, կոփուի ու մաքառումի կարելիութիւն մը կ'ենթադրէ ինքնին, զարնելու և զարնուելու, յաղթելու և յաղթուելու վճռական յահնձնառութիւնը կը նշանակէ լուելեայն... Մինչդեռ աւելի բնական ու պատշաճ պիտի ըլլային թերես՝ ստրուկ Հայութեան բերնին մէջ՝ «Իմ դահիճներս, հալածիչներս, բռնարարիչներս ելն» կը աւորական բացատրութիւնները...

Եթէ ամբողջ Հայ Գողովուրդը դեռ հո՛ս է դժբաղդաբար, իր վրայ իսուժող բռնաւոր ու չարագործ ուժերը տեսնելու, զանոնք դիմագրաւել, ճակատել չի կրնալու, անոնց առջև կորագրամակ խոնարհելու այդ եղբելի վիճակին մէջ, յեղափոխական կազմակերպութիւնները, սակայն, պէտք է՝ իրենց կոչումին ու պատասխանատուութեան բովանդակ ու գիտակից թափովը՝ յառաջ նետուին կեանքի ու մահուան ճամբուն վըրայ, և՝ հանրական փրկութեան գործին մէջ ամբողջապէս ստանձնելով իրենց անհրաժեշտ ափկտաօրութիւնը՝ տիրականօրէն կատարեն առաջնորդողի այն մեծ դերը, որ իրենց կ'ինայ՝ իրքեւ ցեղին ու պահական ու զոհող հնարաւոր կորովի միակ խոտացումներուն :

Եւ ասոր համար՝ չի բաւեր միայն որ անոնք պէտք-ներ ու չարաշուք վերահասութիւններ ազդարարող ահազանգն հնչեցնեն ու պարտաճանաչութեան քարոզներ կարդան, այլ պէտք է որոշապէս մատնանիշ ընեն չարիքի ու աղէտքի աղբիւր եղող թշնամին, անոր դաւերն ու սադրանքները քօղապատառ մերկացնեն և անոր եղեռնական ծրագիրներն ի դերեւ հանելու իրենց ճիգերուն՝ գէթ բարոյապէս՝ ջանան մասնակից ու զօրավիր ընել այն ժողովուրդը, որուն ճակատագրին

հոկելու գործն իսկ է իրենց գոյութեան իրաւունքը։ Յեղափոխական ահազանգը հնչեց արդէն, և երբ մէկ կողմէն տնոր յամառ զօղանջը ազդային ճգնաժամին եղերական խոռվը կը շարունակէ փոթորկել՝ ատե՛նն է որ յեղափոխական կազմակերպութիւնները՝ վայրկեանին ստիպալական պահանջներուն համաձայն՝ որոշ թելադրութիւններ ընեն և գործնական հրահանգներ տան ժողովուրդին՝ իրենց իոսոքերովը, իրենց ընթացքովն ու իրենց արարքներովը։

Ու նախ՝ պէտք է ճանչնալ ու ճանչցնել թշնամին, որովհետեւ ան գեռ պէտք եղածին չափ ու պէտք եղածին պէս տեսնուած, հասկցուած, հաշուըուած չէ մենէ։ Ահաւոր ու տարտամ չարիքն է ան, որուն «Թուրք», «Քիւրտ» «Թաթար» «Խոււս» ելն. անունները կուտանք փոխնիփոխ, բայց զոր այդպէսով ճշգած, սահմանած չենք ըլլար։ Թշնամին այդ բոլորն է և ատկէ շա՞տ աւելին, և ի՞նչ պիտի արժէին անոր դէմ ապահովուելու, անկէ խուսափելու, զայն ետ մղելու մեր բոլոր ճիգերը՝ սթէ մենք զայն ամրողապէս չի գիտնայինք։

Թշնամին մէկ կերպարանք չունի՝ մեզի համար։ Սնիկա ամէն ձեի ու երեսյթի տակ կուգայ մեր վրան, և նոյնիսկ թագուն ու ստորերկերեայ դաւադրութիւններով կը պաշարէ մեր գոյութիւնը։ Սնիկա մեր շուրջը կը յածի անյագ ու անհամբեր վայրագութեամբ, ու մեր ներսերը կը սպրդի, կը սողոսկի նենդաւոր ու գժոխային առաջադրութիւններով։ Անոր գործած չարիքները աշխարհագրական այս կամ այն գիծերով և ցեղակոն ու քաղաքական այս կամ այն պայմաններով չեն սահմանափակուիր։

Թշնամին Տաճիկ կամ Խուս Բռնութիւնը չէ՝ միայն՝ որ կեղեքումի, աւարի ու բռնաբարման անկուշ մոլեգնութիւններով մեր հայրենի օճախները կը քանդէ, մեր պատիւը կ'ոտնակոխէ ու մեր քոյրերն ու եղբայրները կը մահացնէ։

Թշնամին Հայ Ստորկութիւնն է նաև՝ որ իր կեղծիքի, վատութեան, վախի ու չկամութեան անհաշուելի ու խափանիչ պատուարներովը՝ մեր ինքնապահպանումի ու փրկութեան ջանքերը կ'արգիլէ, կը ջլատէ, կը կաշկանդէ։

Թշնամին Մատնութիւնն է մահաւանդ, Հայ Մատ-

նիչութիւնը, որ՝ իր ճիւալ ու ժանտ սկերեսովը՝ մեր Պատրիարքարաններէն մինչև մեր Առաջնորդարանները ազատ մուտ գտած է, որ մեր հարուստներու դռներուն ետին կը դարանակալի, և որ մինչև ազատ երկիրներու տիղմը կը պղծէ՝ Հայահալած Բոնութեան վարձորներուն հետ մեղսակցելով Արտասահմանի մէջ։

Ահա՛ Թշնամին, ներքին ու արտաքին իր ամբողջական անողոք ցանցերով մեր գոյութիւնը շղթայած, անոր մէջ միրճուած...

Արտասահմանի Հայութիւնը կրնայ զայն չի տեսնել։ Երկրի Հայութիւնը զայն կը տեսնէ, այլ անզօր է, աւա՛ղ, անոր հանդէպ։ Ու ա՛յս է ներկայ ճղնաժամին ամենէ աղեխար ու սարսուազդեցիկ պարագան։

Հայ Յեղափոխութեան կամքը ներկայացնող Մարմինը, սակայն, որ Թրքահայութեան կեանքին պահանջներուն գերագոյն իրաւարարն է, կը տեսնէ Թշնամին, որուն քայլ առ քայլ կը հետուի՝ եղեռնասալրումի ամենէ մթին ու անթափանցելի ճամբաններուն իսկ մէջն։

Անոր կարդախօսն է երկրի Հայութեան, — «Ճին-ւի՛լ՝ չի մորթուելու համար»։

Իսկ անիկա պիտի գիտնայ զինուորական դրութեան տակ առնել Թշնամին ստեղծած ներքին կացութիւնը և յեղափոխական արդարութիւնը գործադրել, եթէ ատոր համար պէտք իսկ ըլլայ սպառել իր արիւնին մինչև վերջին կաթիւը։

## ԹՐԱԹԵԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կ. Պոլիս 12/25 Օգոստոս

Թուրքիոյ Հայոց քաղաքական հորիզոնը օրըստօրէ մթագնելու վրայ է։ Ժանտատեսիլ ու ամպեր տակաւ կը կուտակուին ամէն դի, և ամէն սիրտ կը տրոփէ պոութկումի բոսէին վախովը։

Չորս-հինգ շաբաթներ անցեր են արդէն այն պատմական օրին վրայէն, երբ Սուլթան Համբատի կեանքին դէմ նիւթուած քանդիչ մեքենան պայթեցաւ և զոհ տուաւ բազմաթիւ կեանքեր՝ ամենէն ստակելիքը այստեղ թողլով։ Եւրոպական թերթերէն լիուլի տեղեկացած պէտք է ըլլաք այս սպաննութեան փորձին խառնաշփոթ ու հակառական մանրամասնութիւնները։

Իսկ ինչ որ եւրոպական թերթերու թղթակիցները չեն կրնար ըմբռնել, և ինչ որ ամենէ աւելի քիչ ծանօթէ Արտասահմանի Հայութեան՝ ատիկա այն ահարկու հալածանքն է որ վերսկսած է ամէն ձեւ տակ ի յայտգալ Թուրքիաբնակ Հայերուն դէմ։

Սուլթանի նուիրական կոչուած կեանքին դէմ գործողները ոչ մէկ կարեսոր հետաք թողուցեր են իրենց ետին։ Քննիչ մասնախումբը՝ իր քրտնաշան աշխատութիւններուն շնորհիւ՝ շարք մը յայտնութիւններ իրը թէ երեւան հանեց, անմեղներ նկատեց իրեն դաւադիրի օգնական, բայց բո՛ւն իսկ գործի պարագուխը ցարդ չի կրցաւ ձեռք անցնել։ Սնիկա կը կասկածի անխտիր թէ՛ Հայերու, թէ՛ Պուլկարքը Մակեդոնիա առաջնորդ մէջ գործէ՝ իր կեղեքման ու հարստահարութեան փափաքները գոհացնելու։

Թանտարկութիւնը, ծեծը՝ անզօր Հայուն դէմ, և գուցէ ջարդ ու ը...

Եւ իրօք ջարդի լուրեր արդէն իսկ կը հասնին զանազան կողմերէ, և մեծ վախ կայ որ հայկական գաւառներու մէջ ցեղային ատելութիւնը կրկին գրգուած ըլլայ վերջին դէպքերու հետևանքով որուն արդիւնքը կ'ըլլայ անխուսափելի կոտորածը։

Թուրք պաշտօնատարները այս անգամ լաւագոյն միջոցն ունին խամար խուժանը գրգուելու Հայերուն դէմ, յայտարարելով։ թէ ան՛ոք են իրենց Խալիֆայի որպազն կեանքին սպառնացողները։ Այս կարծիքը բացորշապէս և անկաշկանդ կը յայտնուի արդէն նոյնիսկ Մայրաքաղաքի թուրք բարձր շրջանակներու մէջ ուր կը զգան թէ գաւառներու մէջ ջարդ կը պատրաստը իրենց լուելեայն հաւանութեամբը, և ապագայ պատասխանաւուութենէ զերծ մնալու համար՝ այժմէն ձայն կը բարձրացնեն՝ թէ «Հայերը առիթ կ'ըլլան կոր ցեղային ատելութեան գրգուումին»։

Եւրոպական, և ի մասնաւորի գերմանական, թերթերուն մէջ կարդացինք մէկ քանի օր առաջ՝ թէ Տիարպէքիրի մեջ Հայերու ջարդ տեղի ունեցեր է, և թէ Պոլսոյ անդիլական դեսպանը՝ ջարդի լուրն ստանալուն պէս՝ ազգու կերպով բողոքեր է Դրան։ Նոյնակս, երկու օր առաջ, մայրաքաղաքը լուր կը շրջէր թէ իզմիրի մէջ Հայերու մասնակի ջարդ է եղեր։ Իսկ վերապահութեամբ կը խօսուի Սըլվազի և Սամսոնի մէջ տեղի ունեցած խառնակութեանց վրայ, որոնց արդիւնքը բընականաբար միշտ հայ ստացուածքներու փճացումը և կեանքերու ոչնչացումն է։

Թուրք կառավարութիւնը՝ գաղտնի և յայտնի ոստիկանութեան ձեռքով՝ գիշեր-ցորեկ խուզարկութիւններ և ձերբակալութիւններ կը կատարէ Մայրաքաղաքի բոլոր անդիւններուն մէջ։ Իսկ գաւառներէն հասած լուրերը շատ աւելի վրդովիչ են։ Հոն թուրք պաշտօնատարը աւելի աղատօրէն կը գործէ՝ իր կեղեքման ու հարստահարութեան փափաքները գոհացնելու։

Իզմիրի մէջ երեւան եկած պօմպերու առթիւ իզմիրէն և շրջականներէն ձերբակալուած հարիւրաւոր անմեղ Հայեր՝ չկարենալով պահուիլ իզմիրի մէջ, անցեալ օր Պոլսոյ բերուեցան մասնաւոր շոգենաւով։ Թուրք կառավարութիւնը, որ իր զօրքերը ենմէն դրկելու համար շոգենաւ չի գտներ, հայ կալանաւորները մինչև Պոլսոյ բերելու համար անմիջակս պատրաստ շոգենաւունի։ Ի՞նչ պիտի ըլլայ այս հարիւրաւոր բանտարկեներուն վիճակը, ո՞վ պիտի խնամէ անոնց որբերը, ընտանիքները։ ո՞չ ոք կը մտածէ, կրնայ մտածել այդ մասին, քանի որ վերահաս է ընդհանուր կոտորածի սպանալիքը։

Մայրաքաղաքի բնակչութիւնն ալ սարսափի մէջ կ'անցնէ իր օրերը։ Դժուար է գտնել հայ ընտանիք մը, որուն երիտասարդ այրը ձերբակալուած կամ բանտարկուած չըլլայ։ Պոլսոյ մէջ մէկ քանի օստարահպատակ հայերու ներկայութիւնը զօրաւոր փաստ է եղեր կառավարութեան ձեռքը, որ՝ ի հեծուկս եւրոպայի կը քանդէ հայ օճախներ՝ պօմպա գտնելու երեւակայական մտադրութիւնով։

Օրմաննեան Պատրիարքը կատարեալ փայտէ մարդ մըն է։ անիկա ո՛չ մէկ բարեխսուութիւն չի կրնար ընել նոյնիսկ անմեղ հայ բանտարկեալներու համար։ Անիկա շատացեր է հաւատարմական ուղերձներու մատուցմամբ «յոսս կայսերական գահոյից», որոնց փոշիները համբուրելէն սեամորթ ներքինի մըն է դարձեր։ Ի՞նչ օգուտ ունին արդեօք բոլոր այդ հաւատարմական ու-

դերձներն ու հանդիսաւոր մաղթանքները, երբ Թրքահայը ամենատարրական կեանքի ապահովութենէն զըրկուած՝ Մահուան դուռները կը քաշկուառի:

\* \* \*

կ. Պոլիս, 22/5 Օգոստոս

Օգոստոս 13 շաբաթ օրը, Պոլիս, գնդակահար ըսպաննուեցաւ Սրիկ էքինտի Ունճեանը, ծանօթ հայ հարուստը և «ազգային բարերար»ը: Սպաննութիւնը կատարուեցաւ ձեռամբ ահարկու իրաւարարի մը, որ կատարեալ պաղարինութեամբ ցցուեցաւ իր գոհին առջեւ ու մինչեւ իր վերջին գնդակը պարպեց անոր վըրայ: Այս ծայրայեղ վճռականութիւնը պատճառ եղաւ որ իր կեանքն ալ վրայ տայ, քանի որ ականատեսներ կը վկայեն՝ որ եթէ հրագէնին մէջ աւելորդ գնդակ մըն ալ պահած ըլլար, պիտի կարողանար իրեն վրայ խուժող ոստիկանները վախցնելով. վախցնել: Անդէն մնացած՝ թէկ յաջողեր էր գլուխը ծածկող Փէսը նետել և քէր մը դնել ու բաւական տեղ փախչիլ, այլ վերջ ի վերջոյ չէր կրցած ձերբակալման ճիրաններէն զերծ մնալ:

Ունճեանի ոպաննութեան լուրը մրրիկի արագութեամբ տարածուեցաւ բովանդակ Մայրաքաղաքին մէջ: թէ՛ հայ և թէ օտար հասարակութիւնները սոսկում կը յայտնէին, և հին արիւնոտ օրերու յիշատակը ամենէն աւելի վառ գոյներով վերաբարձիլ սկսած էր:

Սպաննութեան միջոցին՝ Օրմաննեան Պատրիարքը եըլտըզի Պալատը կը գտնուէր՝ ուր գացեր էր մէկ քանի օր առաջ առուած հաւատարմական ուղերձին տպաւորութիւնն հասկնալու համար. (ինչպէս գրեցինք նախորդ թղթակցութեամբ՝ Պատրիարքարանը՝ տեսնելով որ Սուլթանի կեանքին թէմ լարուած դաւադրութիւնը, ինչպէս նաև իդմիրի մէջ երեան հանուած ուումբերը Հայոց կը վերագրուին՝ հարկ համարեց հաւատարմական ուղերձ մը ներկայացնել «յոտս կայսերական գահոյից» ի գիմաց թուրքիոյ Հայ ժողովուրդին՝ իրը հակահարուած յեղափոխական գործունէութեան): Սուլթանին կողմէ առաջին քարաւուղար թահուին փաշա Հայոց Պատրիարքին կը հաղորդէր թէ իր օգոստափառ վեհապետը շատ գոհ մնացած է Հայ ժողովուրդին կողմէ յայտնուած հաւատարմական զգացումներէն, միայն թէ այդօրինակ յեղափոխական ընթացքներու կրկնութիւնը կրնայ անհանոյ հետեանքներ ունենալ: Օրմաննեան՝ իր յայտնի պերճախոսութեամբ՝ կ'ապահովցնէր Սուլթանին ներկայացուցիչը, թէ Պոլսոյ Հայ հասարակութիւնը ոչ-հաւատարմական ընթացք չպիտի ունենայ երբէք, երբ նոյն պահուն իսկ պատգամարեր մը քարթ մը կը ներկայացնէ թահուին փաշային: Պահ մը լուռթիւն կը տիրէ: Սուլթանին քարտուղարը՝ քարթին ընթերցման տաեն կը գունատի և խորված կը հարցնէ Օրմաննեանին.

— Հապա ա՞ս ի՞նչ է, հայ յեղափոխականները Սրիկ Ունճեանը զարկե՞ր են...

Օրմաննեան՝ սահմուկած՝ կը մեկնի:

Պոլսոյ երոպական և ուրիշ լաւատեղեակ համարւած շրջանակներու մէջ, Ունճեանի ոպաննութեան մասին սա կարծիքը կը տիրէ՝ թէ թուրք գաղտնի ոստիկանութեան պետ թէկիմ փաշայի մէկ մեքենայութիւնըն է ատ: Այս տեսակ մեկնութեան մը պատճառներն հասկնալու համար քիչ մը լուսարանութիւն պէտք է: Ֆէկիմ փաշայի մարդոցմէն մէկ քանի հոգիներ ձերբակալուեցան Ունճեանի ոպաննութեան առթիւ, և տեսնելուեցաւ որ իր օք գաղտնի ոստիկանութիւնը հայ և օտարազգի հարուստական կեանքին էր մէկ գլուխը մը լուսարանութեան մասին, այնպէս որ՝ Պոլսէն դուրս՝ անոնց համար որոնք եւրոպական թերթերը չեն ստանար՝ տակաւին Սրիկ Ունճեան ողջ է: Եղինիսկ մահազգ տպել արգիլուեցաւ թերթերուն մէջ: Մամուլին պահած այս Զաքարեական լուռթիւնը ալ անձիւթեան կը մատնէ ժողովուրդը:

քել մտադիր էր: Մէկ երկու ամիս առաջ, Գատըքէօյի մէջ սպաննութեան փորձ կատարուած էր Սահակ էֆ. Ղազարոսեանի վրայ, ծանօթ ազգային կրթական գործիչ: Փորձը չէր յաջողած, և դաշոյնով յարձակում գործողն ալ գիշերանց փախած էր որ մէկ քանի շաբաթ վերջը մեռաւ: Սրդ, մէկիմ փաշայի «հաւատարմանիները, որոնք Ղազարոսեանի վրայ յարձակում կատարած էին, իրենց մօտ ունէին տակաւին ուրիշ հայ հարուստներու ցոնկ մը, որուն գլուխը կը գտնուէր Սրիկ Ունճեան: Ամենաստոյգ աղբերեներէ կը տեղեկանանք թէ Ունճեանի կեանքին դէմ դաւադրութիւն կազմած այդ գաղտնի ոստիկանները նոյնիսկ սպառնացեր են Ունճեանի, ըսելով թէ՛ եթէ պահանջուած գումարը չի վճարէ՝ կը սպաննեն զինքը: Ուրիշ այլ և այլ մանրամասնութիւններ ալ՝ որոնց յիշատակութիւնը զանց կ'ընենք՝ կ'ապացուցանեն, թէ Ունճեանի կեանքին դէմ սպաննութեան փորձ մը վերահաս էր, թէ Ունճեան չէր ուզեր կարեւորութիւն ընծայել մէկ քանի սրիկաններու սպառնալիքին: Մինչ այս մինչ այն, հազոււադէպ զուգադիպութեամբ մը, և այս պարագաներէն բոլորովին անկախարար, կը կատարուի Ունճեանի սպաննութիւնը: Ֆէկիմ փաշայի «սիրելիները» այս ըսպաննութեան լուրն ստանալով յանկարծակի կուգան և կը պատրաստուին ոչնչացնել կարգ մը վտանգաւոր թուղթեր, բայց իրենցմէ մէկ քանիները ճի՛շտ այդ միջոցին իսկ կը ձերբակալուին: Զերբակալուածներուն մէջն է նաև Ունճեանի պաշտպանեալներէն մին, երիտասարդ ուսանող մը, որ՝ արձակուրդի առթիւ՝ իր պաշտպանին տունը կը կենար: Այս երիտասարդը մէկ քանի օր առաջ յայտարարեր է թէ «Քիչ տաենէն պիտի հարստանամ», և ձերբակալուած պահուն ալ պոռացեր է. «Ես չզարկի՛, ես չզարկի՛... Զերբակալուած է նաև Արշակ անուն հայ լրտես մը, Ֆէկիմ փաշայի մեծագոյն սիրելիներէն մին, որ ասկէ առաջ մանր յանցանքով բանտարկուեցաւ, բայց՝ չնորհիւ իր ամենակարող պաշտպանին՝ պատարձակուեցաւ: Այս անգամ ալ անտարակոյս նոյնը պիտի ըլլայ, քանի որ Ֆէկիմ փաշա կարող է բարեկսուել իր վեհապետին մօտ՝ առարկելով թէ իր լրտեսները՝ հայ յեղափոխականներուն նման հայ հարուստներուն սպառնալով՝ հայ յեղափոխութեան վարկը կոտրած կ'ըլլան, և հայ հարուստներն ալ հաւատք ընծայելով իրենց հայրենակիցներու կոչին, կը մերժեն ուեէ գումար վճարել:

Թէկ ըսուեցաւ որ Վարդաննեան հարցաքննութեան պահուն յայտարարեր է թէ ինքը անձնական հաշուի մը կարդագրութեան համար սպաննեց Ունճեանը, բայց կառավարութիւնը՝ առաջին վայրկեանէն իսկ՝ այն համոզումը գոյացուցած էր թէ ասի յեղափոխական ձեռնարկ մըն էր: Այդ պատճառով իստիւ արգիլուեցաւ Մայրաքաղաքի և Թուրքիոյ բոլոր հայ և օտարազգի թերթերուն ունէ բան գրել Ունճեանի մասին, այնպէս որ՝ Պոլսէն դուրս՝ անոնց համար որոնք եւրոպական թերթերը չեն ստանար՝ տակաւին Սրիկ Ունճեան ողջ է: Եղինիսկ մահազգ տպել արգիլուեցաւ թերթերուն մէջ: Մամուլին պահած այս Զաքարեական լուռթիւնը ալ անձիւթեան կը մատնէ ժողովուրդը:

Սուլթանի կեանքին դէմ լաւագրութեան և իզմիրի մէջ երեան հանուած ուումբերու ինքրէն ի վեր արդէն իսկ մաքերը բաւական վրդոված էին, և թէ բօրի զմիմ այս նոր դէպքը կուգար լրումն ըլլալ սպառնալիքուն չարքին: Փողովուրդը, զուրկ մնացած ստոյդ տեղեկութեանէ, ամենէ տարօրինակ մեկնու-

թեանց հաւատք կ'ընծայէ : Ոմանք կ'ըսեն թէ 40 հոգիէ աւելի հայ յեղափոխականներ Պոլիս մտած և ըսպաննութեանց սկսած են : Ուրիշներ Պոլսոյ և դաւառներու մէջ ջարդեր կը նախատեսեն . և իրօք՝ մասնաւորաբար Սըվազէն, կեսարիայէն և իզմիրէն հասած լուրերը չատ մոռայլ են : Իզմիրի կուսակալ, Քեամիլ փաշ, թէպէտ պաշտօնապէս յայտարարած է թէ երևան հանուած պայթուցիկ նիւթերը սոսկ Հայերու գործ չէ, բայց նորէն հայեր կը ձերբակալուին, և երեք տարի առաջ մահուան դատապարտուած հայ թէոր մը, որ Մաթէոս Պալեօզեանը սպաննած էր, այս առթիւ կախաղան կը հանուէր յահարեկումն ժողովը դեան : Իսկ Սըվազի և կեսարիոյ համար թէպէտ տեղական մամուլը պաշտօնական զեկոյցով մը հաւաստեց թէ կատարեալ անդորրութիւն կը տիրէ շնորհիւ Վեհ. Սուլթանին», բայց ամէն ոք կը զգայ թէ այդ հերքումը իսկապէս հաստատումն էր տեղի ունեցած խառնակութեանց :

Մասնաւոր աղբիւրէ կը տեղեկանանք՝ թէ անհիմն է այն զրոյցը որ կեսարիոյ մէջ Հայերը մզկիթներ օդը հանած ըլլան : Պատահածը հետեւալն է : — Ինչպէս յայտնի է, թուրք կառավարութիւնը՝ զսպելու համար արաբական ապստամբութիւնը՝ հայկական դաւառներու Համբարէ հեծելագունդերէն մէկ քանին որոշեց զրկել եէմէն : Ասիկա Հայոցս համար բարեբաղդութիւն մըն էր, անչուշտ, բայց Համբարէ հեծելագունդերը մատածելով թէ Արաբներուն դէմ կոռուիլը Հայերը ջարդելու և թալելու չափ դիւրին գործ չէ՝ հազիւ կեսարիա հասած՝ կ'ընդզին և կը մերժեն երթալ կը ուույ դաշտը : Ասկէ յառաջ կուգայ խառնաշփոթութիւն մը, և եւրոպական մէկ քանի թերթերու հայատեաց թղթակիցները՝ անորակելի վատութեամբ մը՝ կը հեռագրեն թէ Հայերը Տաճկաց մզկիթներ օդն հանեցին : Երեակայեցէք թէ այս լուրը ո՛րքան մեծ գրգուում յառաջ կը բերէ իսլամական աշխարհին մէջ, և ո՛ր աստիճան կը զօրացնէ թուրք կառավարութեան արիւնոտ ձեռքերը աւելի ևս հալածելու և տանջելու համար հայ տարրը :

Միենոյն նպատակաւոր թղթակիցներն էին որ հեռագրեցին իզմիրի դէպէին առթիւ՝ թէ հայ յեղափոխականները օդը պիտի հանէին օտար հիւպատոսարանները, պանքաները, նաւերը, և լու : Կարելի՞ է հաւատք ընծայել այսքան անհեթեթ յայտարարութեան մը, որ հայ յեղափոխութիւնը «անիշխանական» գոյնի տակ պատկերացնելու կը ձգտի և ատով եւրոպայի հայասէրներուն համակրանքը կորսնցնել կուտայ :

Անտարակոյս Պոլսոյ գեսպաններն ալ այս տեսակ լուրերէ ազգուած ըլլալուն համար է որ, իրենցմէ մէկը, անցեալ օր՝ Սուլթանին ներկայանալուն առթիւ՝ Ռուսիոյ և Ճարոնի հաշտութեան լուրը կը հազորդէ՝ յարելով թէ այժմ կրկին եւրոպայի ուշագրութիւնը կեդրոնացած է թուրքիոյ վրայ, և թէ օսմաննեան երկիրներուն մէջ կեանքի և ինչքի անապահովութիւն կը տիրէ, որով պէտք է ժամ առաջ խաղաղութիւնը վերահստատել : Իսկ թէ թուրք կառավարութիւնը ինչ միջոցներով արամադիր է վերահստատել խաղաղութիւնը, այդ մի՛ հարցնէք : Դեսպանը նաև դժգոհութիւն յայտներ է որ օսմ. կառավարութեան ծառայութեան մէջ գտնուող բարձրաստիճան պաշտօնեաներ (ըսել կ'ուզէ ֆէհմ փաշա և իր արրանեակները) կը համարձակի, սպառնալ հայ հարուստներու և դրամ պահանջել : Աւելորդ է ըսել թէ թուրք կառավարութիւնը պիտի կարողանայ, այս անգամ ալ, շատ ճար-

պիկօրէն արդարացնել իր գաղտնի ոստիկաններուն արարքները :

Միւս կողմէն, Վարդանեան արդէն իսկ դռնփակ դատավարութեամբ մահուան կը դատավարատուի, ինչպէս կը տեղեկանանք պաշտօնապէս : Ոստիկանական հարցաքննութեան և դատավարութեան միջոցին՝ կառավարութիւնը շատ ջանացեր է խոստովանութիւններ ընել տալ Վարդանեանին, բայց անօգուտ, անփիա կրկներ և երեքներ է իր նախնական յայտարարութիւնը, և երբ հարցաքննիչ դատաւորը կը պնդէ, Վարդանեան կը գոչէ . «է՛, ե՛ս զարկի, ինչ որ պիտի ընէք, ա՛ն ըրէք ...» :

Պոլսոյ ամերիկեան գեսպանը նախ ո՛չ իսկ դիմումը ըրեր է գատավարութեան միջոցին գեսպանական ներկայացուցիչ մը զրկելու, ինչպէս սովորութիւն է ընել Ամերիկեան հպատակներու համար, և անփիճելի է որ Ունձեանի սպաննիչը Ամերիկեան քաղաքացի է : Մը . Լէմէնի եէմէնի (աւելի լէշ՝ դիակ, քան մէշ՝ մարդ) այս ցուրտ վերաբերմունքը առաջին անգամը չէ՛ որ ի յայտ կուգայ : Բաւական ժամանակ առաջ, երբ Միացեալ-Նահանգաց կառավարութիւնը երեք պահանջք ներկայացուց թուրք կառավարութեան, և ի մէջ այլոց՝ Ամերիկա գաղթած Հայերու Ամերիկեան հպատակ ըլլալը ծանուցանելով՝ հպատակութեան վաւերացումը խնդրեց, Պոլսոյ Ամերիկեան գեսպանը՝ մտերմական տեսակցութեան մը միջոցին՝ կ'ըսէր . «Ես անձնապէս համամիտ չեմ որ գաղթական Հայերը Ամերիկեան հպատակ ըլլան, որովհետեւ Հայերը կը շահ ագործեն իր ենց հպատակութիւնը» : Դիւրին է հասկնալ՝ թէ ինչ ըսել կ'ուզէ Մը . Լէմէնի :

\* \* \*

Արիկ Ունձեան՝ ամուրի ըլլալով՝ իր բոլոր հարըստութիւնը կը ժառանգեն եղբայրն ու երկու քոյրերը : Կը հաւաստեն թէ Ունձեան իրը յիսուն հազար սոկի առնելիք ունէր թուրք կառավարութենէն, որուն կը հայթայթէր բանակի ալիւրը : Վաւերական ազրիւրներէ կը տեղեկանանք՝ թէ Ունձեան, իր մահէն մէկ քանի օր առաջ, յատուկ հրաւերով կ'երթայ Սպարապետութեան Դուռը, մասնակցելու համար ալիւրի մեծաքանակ գնման մը նուազուրդին : Սպարապետը իր խօսքը ներկաներուն, և մասնաւորապէս Ունձեանի ուղղելով, կ'ըսէ . «Օսմաննեան կառավարութեան նիւթական ոս նեղ միջոցին՝ կը սպասեմ որ կարելի եղած զոհողութիւնն ընէք և եէմէնի օսմ. բանակին անհրաժեշտ ալիւրը աժան գնով հայթայթէք» : Ապա կը սկըսի նուազուրդի գործողութիւնը, որու միջոցին Ունձեան կը տեսնէ որ կառավարական թուրք հայթայթիչները՝ խօսք մէկ ընէլով ալիւրի հայթայթումը աժանագութէ աղաջուրք մէրք ձրիւրք իրակրութիւնն ընէք և եէմէնի օսմ. բանակին անհրաժեշտ ալիւրը աժան գնով հայթայթէք» : Ապա կը սկըսի նուազուրդի գործողութիւնը, որու միջոցին Ունձեանի կեանքի իզմիրի թուրք գաղտնի ոստիկանական ականական աղաջուրք մէրք ձրիւրք իրակրութիւնն ընէք և եէմէնի օսմ. կառավարութիւնը կառավարութիւնն ընէք և եէմէնի օսմ. բանակին անհրաժեշտ ալիւրը, զորս կը նուի իրէ կառավարութեան : Ահա՝ այսպէս, ուղղակի կամ անուղղակի կերպով, արաբական ապստամբութիւնը զսպելու կոչուած թուրք բանակը ձրիւրք կերակրողը հայ է Փէնտի մը կ'ըլլայ նորէն : Բոլոր անոնք որ լրջորէն կը հաւատան թէ Արիկ Ունձեանի կեանքի իզմիրի թուրք գաղտնի ոստիկանական ականական աղաջուրք մէրք ձրիւրք իրակրութիւնն ընէք և եէմէնի օգտուիլ Հայուն հացէն :

Ազգային-եկեղեցական շրջանակի մէջ Արիկ Ունձեանի ամենէն յիշատակելի գործն է Արմաշի Դպրեվան-

քին նիւթապէս հաստատումը։ Մինչև վերջին օրերը Դպրեվանքի եկեմուտափին բացն իր անձնական դրամովը կը գոցէր, և այնպէս կ'երևայ թէ իր մահուամբ Դըպրեվանքն ալ պիտի նսեմանայ, եթէ ուրիշ օգնողներ չըլան։

Ունճեան բուռն հակառակորդ մըն էր Օրմանեանի քաղաքականութեան մէկ քանի կողմերուն և զայն կը քննադատէր իբր զեղծանող որբերու դրամին։ Կը յիշւի թէ՝ երբ անցեալ տարի կիլիկիոյ Կաթողիկոսը Պոլիս եկաւ և կիրակի օր մը Գատըքօյի եկեղեցին պատարագելով ճաշի հրաւիրուցաւ Ունճեանց տունը, հառավարութիւնն յանկարծ անդելք յարոյց և թոյլ չի տուաւ որ հացկերոյթը տեղի ունենայ հանդիսաւորապէս։ Կառավարութեան այս միջամտութեան մէջ չատեր Օրմանեանի մատը տեսան, որովհետեւ ակներեւ էր Խապահան-Օրմանեան փոխադարձ տոելութիւնը և միւս կողմէն՝ Օրմանեանի նախանձը։ Թրքահայոց Պատրիարքը Պոլսոյ բոլոր եկեղեցիներէն պատարագի հրաւիրուած էր, իսկ Գատըքէօյի եկեղեցիէն՝ ո'չ երբէք, քանի որ Ունճեան թաղական էր այդ եկեղեցիին։

Արիկ Ունճեանի անհատական ներքին կեանքին ամենէ ամօթալիօրէն ծանօթ ու յատկանշական մէկ հանգամանքն էր իր ցանկասիրութիւնը գեղեցիկ տղոց նկատմամբ, որոնցմէ սերունդներ պահած էր իբրև հարձ և մինչև իր այդ զառամած հասակին մէջ դեռ գերի կը մնար այդ կեղտու մոլութեան, զոր տեսակ մը ամբարտաւան անփութութեամբ ալ կը ցուցագրէր։ Ունճեան՝ հակառակ իր մեծ ու եկեղեցաշէն ջերմեռանդութեան՝ ամենէ թրքարարոյ մոլութեամբ վարակւած արևելցի ծեր չնացողի տիպարը կը ներկայացնէր։ Ունճեան՝ կեդրոնական Վարժարանի խնամակալութիւնը վարած ատեն՝ այցելութեան մը պահուն՝ երբ գեղեցիկ տղեկ մը կը տեսնէր, որուն տիրանալ կը ցանկար, ամենուն ներկայութեան սիրուն տղեկն իր տունը կը հրաւիրէր, Վարժարանին տեսչութեան ալ պատւէր կուտար որ այդ ուսանողին «մասնաւոր խնամք և կերակուր տան»։ Ոչ ոքի համար գաղտնիք մըն է որ կեդրոնականի այն ատենուան տեսչութիւնը, սարուկ ու ծառայական հաճոյակատարութեամբ մը՝ աչք կը գոցէր՝ երբ Ունճեանի պաշտօնական մանչը՝ հակառակ գպրոցի կանոնագրութեան — որ բոլոր ուսանողներուն համար պարտաւորիչ էր — ուզած ժամերուն միայն գպրոց գալ, ուզած դասին ներկայ ըլլալ և ուզած ատեն երթալ կ'արտօնուէր։

Ունճեանի ձեռքէն անցած, անոր պժգալի կրքին ծառայելով դիրքի հասած ու տունտեղ եղած մարդիկ հանրածանօթ են Պոլսոյ մէջ։ Ունճեան սովորութիւն ունէր Ազնիւ անուն գեղեցիկ երիտասարդը իր հետ պտտցնել։ Ականատեսներ կը վկայեն թէ՝ երբ աղքատ մը իրենց դէմ ելելով ողորմութիւն ուզէր, Ունճեան կը հրամայէր Ազնիւին։

— Ծօ՛, ձեռքդ սո՞ գրպանս խօթէ՛, նայէ՛ մանրուք կա՞յ...

Եւ Ազնիւ գրպանին մէջ այլ ընդ այլոյ մանրակըրկիտ խուզարկութենէ մը վերջ, յոզնած մատները դուրս կը քաշէր՝ ըսելով։

— Զի կայ, էֆէնտիս, մանրուք չէ, խոշոր է...

Արիկ Ունճեան նշանաւոր անբարոյական մըն էր, արդարեւ։

ԿՅ.ՑՈՒԹԻՒՆԸ ԳԱԼԱԲՆԵՐՈՒ Մէջ. — Սամսոնի հայ հասարակութենէն 1905 Օգոստոս 17/30 թուակիր խնդրագիր մը հասաւ կ. Պոլիս, մատուցուելու համար անգլիական գեուպանին։

Այս խնդրագրին մէջ մանրամասնօրէն պարզուած է Սամսոնի և ըրջակայ հայ գաւառներու իրական վիճակը, որ կատարելապէս տագնապալից է։ Միայն Սամսոնի մէջ իսլամ տարրը այն աստիճան գրգռուած է հայ քըրիստոնեաներուն դէմ որ, կառավարական պաշտօնեաներու մեղսակից թելադրութեամբ, Հայոց տուները կրակի կը տրուին, և եթէ Հայերը աչալուրջ չի գտնըւին՝ իրենց բոլոր տուներն ու ինչքերը հրոյ ճարակ կ'ըլլան։

Հայկական ներքին գաւառներէն ահարեկ ժողովուրդը շարունակ դիմում կ'ընէ Սամսոն, որպէսզի հարկ եղած դիմումներն ըլլան ուր որ անկ է՝ ընդհանուր կոտորածի մը առաջքն առնելու համար։

Սամսոնի այժմու միւթէսարիֆը, որ տիրուր հըռչակ մը հանած է եօզգատի մէջ իր հայտեաց արարքներովն ու մոլեռանդութեամբը, բնաւ փոյթ չըներ պաշտպանելու Հայոց ինչքը, պատիւը և կեանքը։ Իսկ Սամսոնի Հայոց Առաջնորդը թոյլ եկեղեցական մըն է՝ որ կը վախնայ ո'ւէ դիմում կամ բողոք ընելու՝ իրաց տիրուր վիճակը բարեփոխելու համար։

Սամսոնի հայերը այս խնդրագրով տակաւին երկարօրէն պարզելէ եաք իրենց անհանդուրժելի կացութիւնը, յանուն մարդկութեան և քրիստոնէութեան, կը խնդրեն անգլիական գեուպանէն՝ որ բարեխօսէ թուրք կեդրոնական կառավարութեան մօտ՝ մեծագոյն աղէտքներու առաջքն առնելու համար։

Արդարեւ, Պոլսոյ եւրոպական գեսպաններուն մէջ՝ ամենէն աւելի անգլիականն է որ փոյթ կը տանի տառապեալ Հայութեան ճայնը լսելի ընել Մայրաքաղաքի պալատական սրահներուն մէջ, և ինքն էր որ մէկ քանի շաբաթ առաջ բուռն բողոքներ ըրաւ Տիարպէքիրի մէջ պատահած ջարդին առթիւ։

Անշուշտ, ի՞նչ կ'արժէ ինքնին բողոքը, բայց այդքանն ալ միսիթարական կ'երևայ մեզ, երբ կը լսենք եւրոպական ներկայացուցիչներուն մասին հետեւալներուն նման գայթակեցուցիչ յայտնութիւններ —

Սամսոնի մէջ անգլիական հիւպատոս չի կայ և անգլիական գործերուն կը փոխանորդէ Թրանսական Գօնսիւլ Միւսիւ Քօրթանս, որ երկար տարիներէ ի վեր Սամսոն է։ Ասիկա հայասէր մէկը չէ՛, և քիչ մըն ալ հակառակը։ Ասկէ զատ, Ամերիկեան փոխ-հիւպատոս մը կայ, աննկարագիր, խարչիկ մարդ մը, որ քանի մը տարիներ առաջ սնանկացաւ և նախորդ միւթէսարքին պաշտպանութեամբ 0/0 15 ովլ գոցեց իր բացը։ Այս մարդը նյոնիսկ կը զիշանի կառավարական ստորագասա պաշտօնեաներուն հետ յարմարելով կաշառք առնելու և կաշառքի միջնորդ ըլլալու։ Ռուսական Գօնսիւլ մը կայ՝ որ օր մը օրանց հայու մը բարեւ ալ չի տար։ Գերմանական Գօնսիւլին գալը դեռ քանի մը ամսուան գործ է. անկէ առաջ գերմանական փոխ-հիւպատոսութիւնը յանձնուած էր երկար ատենէ ի վեր Սամսոն բնակող «Սօլպէքլըր» անուն Գերմանացիի մը, որ նկարագրի տեսակէտով Ամերիկեանին պէս բան մըն է։ Իտալական Գօնսիւլը շատ աննկարագիր և հրապարակի վրայ ասկէ անկէ դրամ շորթելով ապրող մարդ մըն է։ Պելճիդայի դեր-հիւպատոսութիւնը դեռ վերջին կէս-յոյն, կէս-Փրանսացի Միւսիւ Ժիրօ անուն վաճառականի մը, որուն ամբողջ էութիւնը կնամոլութեան և որսորդութեան նուիրուած է։ Աւստրիական Գօնսիւլները, թէ՛ հիմակուանը և թէ՛ իր նախորդները, ո'չ մէկ ատեն քաղաքական ներքին դարձւածքներով զրազած են և անոնց հիւպատոսութիւնը աւելի «Լոյտ» չոգենաւային ընկերութեան ամէնթու-

թիւն մը ըսել է՝ քան իրապէս քաղաքական պաշտօնավարութիւն մը:

Ամփոփելով մեր խօսքը Սամսոնի մէջ դտնուած Եւրոպական պետութեանց և Ամերիկայի ներկայացուցիչներուն վրայ, բաւ է ըսել՝ թէ մեծ մասամբ թըրքարարոյ, շահամոլ և տաճկահպատակ քրիստոնեաներու վրայ ակնարկ մը իսկ դարձնել չուզով տեսակ մը թափթփուրներ են անոնք:

Ա' լ ի՞նչ կրնանք սպասել այսպիսիներէ, և՝ այսպիսիներու միջոցաւ ներկայացուած՝ քաղաքակիրթ ու քրիստոնեայ կառավարութիւններէն:

## ՕՐՄԱՆԵԼՆ ՊԱՏՐԻՎՄՅԲԸ

Ներկային՝ բոլոր Տաճկահպատակներուն մէջ, չի կայ մէկը այնքան չնականօրէն ազգային շահերուն դաւաճանող, տոհմային պատիւն արատաւորող, ազգին վիշտերուն անասոնօրէն անտարբեր՝ որքան Օրմանեան Պատրիարքը, Համիտի մելսակից՝ մսի այդ զանգուածը: Թուրք ապերասան բէժիմը եթէ ուրիշ բան չըրաւ, գէթ ծնաւու զամբեց հրէշութեան, դաւաճանութեան անանկ տիպարներ, որոնք անզուգական պիտի մնան ամբողջ ազգերու պատմութեան մէջ: Օրմանեան հարազատ զաւակն է իր շրջանին, օժտուած բնատուր այնպիսի ձիրքերով, որ կարող կ'ընեն զինքը իր ներկայ դիրքին վրայ մնալու: Կրօնքը իրեն համար կարևորութիւն չունի, զայդ արդէն փոխած է ժամանակին, և եթէ մինչեւ հիմակ հրապարակաւ թրփութիւնը ընդունած չէ խօսքով, գործքով բոլորովին անոր շահերուն համընթաց գացած է: — Իր երկար պաշտօնավարութեան միջոցին ըրած չէ ո՛ւէ բան՝ առանց Համիտին ողորմութեան, ու երբէք լուուած չէ որ ո՛ւէ առթիւ «բարձրագոյն արհաճութիւնը» իր վրայ հրաւիրած ըլլայ:

Օրմանեանի պաշտած երկեակ աստուածութիւնն է՝ Փառք ու Դրամ: Իր պատրիարքութեան ներկայ գիրքը պահելու համար՝ ամէն ստորնութեանց յանձնառուէ, նոյնիսկ կաթողիկոսական դիմումները՝ օտար կառավարութեանց մօտ՝ հակազդելու, ինչպէս տեսանք: Ես այս միևնոյն մարդը ընութիւնը կ'ունենայ հիմակաթողիկոսին դիմելու, զայն իրեն պէս դաւաճանութեան հրաւիրել յանդնելու՝ խնդրելով անլէ՝ որ հայ յեղափոխականները նզովէ և արտասահմանի հայերը յորդորէ ետ կենալ անոնց հետ գործակցելէ:

Ազգային էն դառն վայրկեաններուն՝ բընաւ բան մը պակսեցուցած չէ ան իր ճոխ կենցադէն, բնաւ ետ կեցած չէ հրապարակային հանդէսներէ, գիւղագնացութիւններէ: Փա՛ռք, մի՛շտ փառք, հոգ չէ՛ թէ վայելքի հեշտ ճամրան ծածկուած ըլլայ հայ կոյսերու, երիտասարդներու դիմակներով: Երբէք առթիւ փախցուցած չէ՛ «հայ ազգին հաւատարար զգացումները կ'ըսէր: «Թուրք պաշտօնեանները հայ յեղափոխականներու կատարած սպաննութիւնները կ'ըմբռնեն իրը միջոց մը ազգային շահերուն դէմ դաւաճանողները մէջտեղէն վերցնելու, բայց չեն կրնար ըմբռնել թէ՛ ի՞նչպէս Օրմանեանէն առաջ կարգը ուրիշին կուգայ: Ուրիշ բըժկ մը կը ճանչնամ, որ՝ ի տես ընդհանուր ինկածութեան ներկայ միջոցին՝ կ'ըսէր ինծի: «Զէ՛, մէկ հայ մը չէ՛ մնացեր աս ազգին մէջ, որ յանդգնի պատժել այդ շունը. մե՛զք . . . : Քանի մը օր առաջ, առիթն ունեցայ տեսակցելու քահանայի մը հետ, որ՝ իր հօտին քանի մը անմեղ բանտարկեալներուն ազատման համար Պատրիարքին պաղատելէ յուսահատ՝ կը պոռար: «Ա՛լ, եթէ մէկը խոստանայ զաւկըներս պահե՛լ, ես ձեռքովս կը սպաննեմ շունը, ես ալ անձնասպան կ'ըլլամ» . . .

Օրմանեանի բռնած ներկայ անտարբեր գիրքը հանդէպ իր հօտին ծովացեալ վիշտերուն՝ պարզապէս ընդկըցուցիչ է: Յատկանշական պարագայ մը՝ քանի մը օր առաջ՝ ցուցուց թէ ժողովուրդին դառնութիւնն ու

պատասխանած է: «Տեղային միջոցներով առաջքը առնել աշխատեցէք»: Իսկ Պոլիս տեղի ունեցող անհամար ձերբակալութիւններուն առթիւ՝ պաղտատագին լացող մայրերու առջև իր միակ յանկերգ-միսիթարականն է: «Անուղղակի միջոցներու դիմեցէք ազատելու համար»: Ահա՛ Օրմանեանի բռնած դիրքը, ազգային տագնապալից վայրկեաններուն:

Օրմանեանի ցուցուցած թրքամոլութիւնը պարագաներու հարկեցուցիչ հանգամանքին վերագրելի չէ՛, ինչպէս միամիտուներ պիտի կարծէին, այլ ինքնարերաբար սնուցուած բան մըն է: Սուլթանի կեանքին դէմ եղած վերջին դաւը զայդ հաստատեց: — Օրմանեան այդ ուրբաթ, կը գտնուէր դպրոցական հանդէսի մը մէջ, ուր հասաւ յանկարծ սահմակեցնող լուրը: Ամէն ոք պահ մը չուարեցաւ, սկսան իրարու երես նայիլ, հանդէսը ընդհատուեցաւ: Յանկարծ Օրմանեան այս ընդհանուր չուարումին մէջ ոտքի ցատկեց, ցցեց պարարտ փորը դէպի երկինը ու սկսաւ ինքնարերաբար ազօթել ելլուզի Գազանին և կենաց արեշատութեան համար: Անէ ի վեր իր ջանքերը կրկնապատկած է ու ո՛ւէ առիթ չի փախցներ ազօթելու, մի՛շտ աղօթելու...

Սխալ մը պիտի ըլլար, սակայն, կարծել թէ՛ Օրմանեանի գետանաքարը գալարումները, յոտու Սուլթան Համիտին, իրենց առջի կարեւորութիւնը պահած են գեռ: Բնաւ: Ա՛լ թուրք կառավարութիւնը հասկըցած է թէ՛ Օրմանեան ո՛ւէ կերպով ազգին կարծիքը, զգացումը չի ցոլացներ, թէ՛ յայտնած «հաւատարամական զգացումները» իր խելապատակին ծնունդն են միայն: Ու եթէ գեռ առջի պէս ընդունելութիւն կ'ըլլայ իրեն, այդ պաշտօնական երեսոյթները փրկելու համար է սոսկ:

Միւս կողմէ ազգին ընդհանուր զգացումն ալ շատ դառնացած է իրեն հանդէպ, տեղտեղ, նոյն իսկ կարծը ածէն աւելի: Գաւառներէն շատ քիչ դիմում կ'ըլլայ ներկային Պատրիարքարան, որուն «Փաթրիքհանէ»-ի տեղ, «Պաթաքհանէ» անունը կը տրուի: Իսկ հոս, Պոլիս, դժգոհանքը պարզապէս ընդհանուր է: Կղերական թէ՛ աշխարհական հաւատարապէս կը գանգատին: Վերջին սպաննութիւնն առիթ տուաւ որ ա՛լ սանձարձակ խօսուի ամենուրեք, այն սատիճան որ՝ հեռուն գտնուողի մը համար դժուար պիտի ըլլայ ըմբռնել: — Փաստաբան մը կը ճանչնամ, որ՝ իր դիրքին պատճառ բարձրաստիճան նախարարներու և պաշտօնատարներու հետ շփման մէջ է, քանի մը օր առաջ կ'ըսէր: «Թուրք պաշտօնեանները հայ յեղափոխականներու կատարած սպաննութիւնները կ'ըմբռնեն իրը միջոց մը ազգային շահերուն դէմ դաւաճանողները մէջտեղէն վերցնելու, բայց չեն կրնար ըմբռնել թէ՛ ի՞նչպէս Օրմանեանէն առաջ կարգը ուրիշին կուգայ: Ուրիշ բըժկ մը կը ճանչնամ, որ՝ ի տես ընդհանուր ինկածութեան ներկայ միջոցին՝ կ'ըսէր ինծի: «Զէ՛, մէկ հայ մը չէ՛ մնացեր աս ազգին մէջ, որ յանդգնի պատժել այդ շունը. մե՛զք . . . : Քանի մը օր առաջ, առիթն ունեցայ տեսակցելու քահանայի մը հետ, որ՝ իր հօտին քանի մը անմեղ բանտարկեալներուն ազատման համար Պատրիարքին պաղատելէ յուսահատ՝ կը պոռար: «Ա՛լ, եթէ մէկը խոստանայ զաւկըներս պահե՛լ, ես ձեռքովս կը սպաննեմ շունը, ես ալ անձնասպան կ'ըլլամ» . . .

Օրմանեանի բռնած ներկայ անտարբեր գիրքը հանդէպ իր հօտին ծովացեալ վիշտերուն՝ պարզապէս ընդկըցուցիչ է: Յատկանշական պարագայ մը՝ քանի մը օր առաջ՝ ցուցուց թէ ժողովուրդին դառնութիւնն ու

վրէժինդրական զգացումը մինչեւ ո՛ւր հասած է: — Ելլացի Գաղանին գահակալութեան տարեդարձի առառն էր. ընդհանուր շըուկ մը ելաւ, թէ՝ ուրիշ քանի հոգիներու հետ՝ Օրմանեան Պատրիարքն ալ խեղեր են իր տանը մէջ: Եւ ահա՛ երկար «օ՛խաերու շարք մըն էր ծայր տուաւ ժողովուրդին ամէն խաւերէն: Ընդհանուր գոհունակութիւն մը սկսաւ ճառագայթել բուրին դէմքին վրայ: Բայց կարծատե եղաւ... Ամէն պարագայի տակ, վրէժինդիր տրամադրութիւն մը կը մնայ, որ կրնայ բարերար ազգեցութիւն մը ունենալ՝ եթէ Օրմանեան սթափի, իսկ վտանգաւոր դառնալ՝ եթէ առջի պէս շարունակէ...:

Պոլիս

ԱՏՈՄ-ՀԱՅԿԱԶՆ

## ԳԵՂԹԱԿԵՆՈՒԹԻՒՆԻ

Իր գոյութեան համար կռուող որևէ ժողովուրդի կեանքին սպառնացող վտանգ չի կայ՝ բացի գաղթականութենէն: Իւրաքանչիւր ցեղ կամ ազգ կառչած մընացած է դարերով իր հայրենիքին, որուն լեռները, սարերը, ձորերը, դաշտերն ու հովիտները ու նոյնիսկ քարերը իրենց վրայ կարծես սրբութեան և նուիրականութեան դրոշմը կը կրեն յաւէտ: Հայրենիքի սէրը ինքնածին է և բնածին: Մարդ միշտ իր մանկութեան խանձարուրը կը փնտոէ, եթէ նոյնիսկ մսուր մը ըլլայ ան և կամ խրճիթ մը խարիսխած: Ընդհանուրին սէրը դէպի հայրենիքը՝ միակ պատմառն է անոր գոյութեան պահպանումին: Յիմար մը ըլլալէ չի դադրիր այն ժողովուրդը, որ կը լքէ հայրենիքը և կը հեռանայ անկէ, տարբեր երկինքներու տակ գործ գտնելու համար և կամ իր կեանքի օրերը կարելի եղածին շափ հանգստաւէտ ընծայելու համար: Հայրենիքի հանդէպ ամենամեծ վատութիւնն է այս եպերելի ընթացքը, որ երբէք կրնայ ունենալ որևէ անհատ և կամ նոյնիսկ ժողովուրդ: Օտարին դիրկը դիմելու՝ շահաւէտ գործերու ակնկալութեամբ՝ շահախնդրութիւնն է, որ ամէն պարագայի մէջ կործանարար հանդամանք մը կը ռնայ առնել: Այն հայրենիքի ժողովուրդը որ իր ծննդավայրը կը լքէ ու կը հեռանայ՝ ամենէն վատն է: Գաղթականութիւնը առաջին և վերջին պատմառն է ժողովուրդի մը գոյութիւնը վտանգող: Եւ ո՛չ մէկ չարիք աւելի կործանում կը պատմառէ, որքան այդ աւերիչ ախտը, որ դժբաղդաբար մեր ժողովուրդին մէջ տարածուն վիճակ մը առած է ու իրապէս կ'ըսպանայ թէ՛ մեր գոյութեան և թէ՛ մեր հայրենիքին:

Հայ ժողովուրդը, միշտ այս տիմար և դատապարտելի ընթացքն ունեցած է. դարերու պատմութիւնը ասոր յաւիտենական վկան պիտի մնայ: Երբ ցաւ մը, վիշտ մը, արցունքի ժամ մը կը հասնի, Հայը փոխանակ կոռուելու անոնց դէմ և զանոնք չէզոքացնելու, ամենայն ապիկարութեամբ տեղի տալ սորված է, վատերու պէս որոնք՝ պատերազմի շեփորներուն ճայնը առած ատենին կը լքեն պատերազմի դաշտը և գասալիք կ'ըլլան: Մեզի համար ո՛չ ծէնկիզ Խանի արշաւանքները և ո՛չ իսկ լէնկթիմուրի կոտորածները արժէք մը ունեցած պիտի ըլլային, եթէ թշնամիին սուրէն փոխանակ ահաբեկելու և սարսափահար լքելու հայրենիքը՝ գիտնայինք կոռուլ և կառչած մնալ անոր հողին և ջուրին: Եւ վայրագ Համիտի կոտորածները, մեզի համար արժէք մը և նշանակութիւն մը չպիտի ունենան և չպիտի ունենային՝ եթէ լքումը մեր ժողովուրդին բարոյական հիւանդութիւնը չըլլար: Գաղթակա-

նութիւնը կ'ուծացնէ մարդը մայրենի երկրին նկատմամբ, կ'այլասերէ, կ'ապականէ օտարին ազդեցութեան տակ: Փորձառութիւնը ամենամեծ վկան կրնայ ըլլալ: Պարսկական արշաւանքներու հետեանքով հազարաւոր հայերու գաղթականութիւն մը դիմած է դէպի Խրիմ, Լեհաստան, և սակայն անոնցմէ մեզի ի՞նչ մնացած է. ոչի՞նչ, դարձեալ ոչի՞նչ: Մօտ կէսմիլիոն և թերեւ աւելի գաղթականութեան մը հոսանքէն, լեհաստան հազիւ կրնայ մեզի ընծայել քանի մը տուն հայեր, որոնք կորսնցուցած իրենց ազգային հոգին, լեզուն, անունները, այլասերած, փոխուած են. ա՛լ մեռած են անոնք վերջնապէս և իրենց գերեզմաններէն չպիտի յառնեն:

Գերի ժողովուրդ մը, որ իր ազատութեան կը տենչայ, պէտք է որ կառչած մնայ իր հայրենիքին ու ո՛չ իսկ քայլ մը հեռանալու անխոհեմութիւնը ունենայ: Սուլթաններու կայսրութեան մէջ բազմաթիւ ժողովուրդներ մեզի հետ գերութեան լուծը կը կրէին և սակայն անոնցմէ ո՛չ մէկը գաղթելու անխոհեմութիւնը ունեցաւ. փոխանակ գաղթականութեամբ անհատը իր հանգիստը վիտառելու, ուրիշ անհատի մը հետ միացած կռուեցաւ իր գոյութիւնը վտանգող խուժանին հետ, ու իր այդ կռիւը իր արդիւնքը ունեցաւ: Անոնք ազատեցան, գերութեան զղթաները փշուեցան, թրշնամիին լուծը վերցաւ: Գաղթականութիւնը ժողովուրդի մը ուժը կը ջլատէ և զանիկա իրապէս կըսպաննէ. ասոր կասկած չի կայ: Հայաստանի հորիզոնէն շա՞տ խորշակներ սահած անցած են, կոտորածները ունեցած է ան, իր դաշտերը արեամբ շաղախուած են, և սակայն վտանգաւոր չեղան անոնք այնքան, որքան եղաւ դաղթականութիւնը:

Եյսօր ի՞նչ է որ կը տեսնենք օր ըստ օրէ գաղթականութիւն մը գետի հոսանքներու պէս կը դիմէ դէպի եւրոպա և կամ Ամերիկա, եղիպտոս և տարբեր երկիրներու մէջ: Հայաստան, իր գոյութեան սկիզբէն իվերայսչափ լքուած չէ՛ր. երկիրը կը պարապուի ամէն օր, և եթէ կաշառակեր պաշտօնեաները և կամ նոյնիսկ կարօտութիւնը թոյլտուութիւն տայ, մէկ տարուան մէջ ամբողջ Հայաստան պիտի պարապուի. անոր տարբեր անուն մը տալու է այլևս անկէց վերջ: Որքան տաեն այդ գաղթականութեան սարսափեցցիչ հոսանքը կայ, նշանաբիծ մը իսկ չպիտի արժեն բոլոր այն արիւնները, զորս թափեց թուրքը ու խմեց քիւրալը: Արդ, ո՞րու համար է որ կռուող կ'ուզենք մենք. օտարին երկիրը մեր հայրենիքը չի կրնար ըլլալ, բնա՛ւ երբէք. օտարը իր իրաւունքը մեզի չպիտի տայ. օտարութեան մէջ մենք մեր ինքնութիւնը չպիտի կրնանք պաշտպանել. այս ձշմարտութեանց թո՛ղ վերահասու ըլլայ մեր համայնքը: Աւելի՛ լաւ է անօթի մնալ և անօթի մեռնիլ, քան թէ հեռանալ երկրէն, հայրենիքէն: Վատեր են անոնք որ կը գաղթեն ու օտարին հողէն կ'ուզեն սիրել հայրենիքը. սիրուած հայրենիքի մը ծոցին մէջ պէտք է ապրիլ: Հայաստան օր մը պիտի տեսնէ, որ ինքնին վերցուած է իր անունը իր վրայէն: Եթէ գաղթականութիւնը կայ, ա՛լ ի՞նչ հարկ ազգասիրութիւն քարոզելու, հայրենասիրութեան յորդորելու: Եթէ կ'ուզենք որ մեր կենդանութեան արեր չողայ, պէտք է որ քայլ մը իսկ չեռանանք հայրենիքէն: Իրա՞ւ է, երկու խոչը և զօրաւոր տարբեր ունինք մեր դէմ իրբեւ թշնամի, ու անոնց դէմ դիմագրաւել դժուար է, բայց աւելի աղէկ է կռուիլ անոնց դէմ քան թէ հանդիստի և շահու համար օտարութեան ծոցը նետուիլ: Ժողովուրդը վտանգ իմը իսկ չպիտի տեսնէ, որքան կեդրուա-

ցումի սկզբունքը յարգէ . ապակեդրոնացումը վստահ ըլլալու ենք թէ կը ջլատէ մեր ուժը , կը սպաննէ ըզմեղ , կը մեռցնէ , կը կործանէ : Վատե՛ր ենք՝ եթէ գիտակցութեամբ կ'ուզենք կործանել հայրենիքը և յանձնել զայն ուրիշն մեր ձեռքով : Մերն էր հայրենիքը , բայց հիմա պէտք է որ զայն արեամբ գնե՛նք , օտարին յափշտակող ձեռքերէն :

Գաղթականութիւնը վնասակա'ր է : Խարբերդէն և իր գիւղերէն այսօր ահագին գաղթականութիւն մը կայ արտասահման , կ'ըսեն թէ մօտ քսան , երեսուն հազար հոդի . ամբողջ քանակ մը ըսել է . եթէ ասոնք ամենքը իրենց երկիրը գտնուէին մեր բաղդը տարբեր կ'ըլլար . և մանաւանդ աս վերջին տարիները աղջիկներ և կիներ ալ տանելու սովորութիւնը ցոյց կուտայ թէ Հայաստան այլես պէտք է Հայաստան ըլլալէ դադրի . հարկ չի կայ այլես կոռուելու , մեռնելու : Օր մը այդ քսան և աւելի հազարները , ո'րքան ալ կեանքի դիւրութիւններ վայելն Արտասահման կամ Ամերիկա , դարձեալ պիտի այլասերին , պիտի լուծուին , վասնզի ամէն տկար դէպի զօրաւորը կը դիմէ : Հին հարիւր հազար գաղթականներէն ոչինչ ունինք այսօր , հաւանականաբար օր մը՝ սերունդներ յետոյ՝ միենոյն բանին հանդիսատես պիտի ըլլանք :

Հայաստանի մէջ գաղթականութեան հետևանքով ընտանիքները կը փճանան . մայրերը անգործ են ու բնաւ չեն ծնիր . թէ՛ այրերը և թէ՛ կիները իրարու հանդէպ հաւատարմութիւն շե՛ն պահեր . անբարոյականութիւնը մուտք գործած է ընտանիքներս . ահա՛ ուտիչ և կործանարար ախտը . առանց ընտանիքի չի կրնար ասլրիլ ազգ մը կամ ժողովուրդ մը . ընտանիքը հիմն ու խարիսխն է ժողովուրդին . գաղթականութիւնը մեր ընտանեկան յարկերը կը փճացնէ ու մենք հանդիսատես ենք անբարոյականութեանց , չնութեան , պոռնկութեան արարքներու , որոնք ամէն օր կը գործւին մեր աչքերուն առջև : Եթէ մեր ընտանիքները անբարոյականութեանց բոյն դառնան , կարելի՞ բան է որ ժողովուրդը իր գոյութիւնը ապահովէ , կարելի՞ բան է որ հայրենիքը նորոգուի : Գաղթականութեան հետևանքով օտարին հիւանդութիւնները փոխադրուեցան հայրենիք , ամբողջ Հայաստան Փիգիքական և բարոյական ախտերու հիւանդանոց մըն է այսօր : Այլասերուած , վատասերուած , սերունդ մը կայ այսօր , և առիկա ապագային ի՞նչ գործ պիտի կատարէ :

Գաղթականութեան տենչը պէտք է մարել , վտանգը խոչոր է որ կը սպառնայ մեզի . օտարին երկիրը մեր հայրենիքը չի կրնար ըլլալ , թո՛ղ մեզի սիրելի ըլլան միշտ մեր լեռները : Եթէ կ'ուզենք որ գոյութիւննիս պահենք՝ մեր բովանդակ ջանքը դնելու ենք գաղթականութեան հոսանքը արգիլելու համար : Տկարը և աղքատը կը մնայ երկրին մէջ և ասոնք խաղալիքը կ'ըլլան թուրքին և քիւրտին ձեռքը , առարկան՝ անոնց նախատինքին և հալածանքին : Օտարին , թշնամիին բընաւ բան մը չըսենք , մեր կեանքը վտանգողը մե՛նք ենք , մե՛նք մե՛ր ձեռքով կը պատրաստենք մեր գեր և զմանը : Պէտք է սթափիլ : Մեծանուն հայ ըսպարապետը՝ Լորիս-Մելիքով՝ ոռու-թրքական պատերազմին ատեն գաղթականութեան խոչոր հոսանք մը արգիլել ուզած է , գիտնալով թէ ուժերու բաժանումը տկարութիւն յառաջ կը բերէ և գաղթականութիւնն ալ ամէն պարագայի մէջ վտանգաւոր է , քանի՛ որ կը ջլատէ , կը տկարացնէ մեր կորովս ու ուժը , և կ'ըսպաննէ զմեզ :

Մեր շահը , օգուտը , այն կը պահանջեն որ գաղթականութիւնն հեռանանք : Խտալիա իր գերութեան ժամանակ , բնաւ չի խորհեցաւ գաղթականութիւնն գիմել իր հանգիստը ապահովելու համար , այլ մնաց չոն , խտալիոյ հողին վրայ , ու ազատութեան տենչով վառւած ապստամբութիւնը իր լրումին հասաւ և թափւած արիւնը իր պսակը գտաւ , խտալիան ազատեցաւ : Եթէ կ'ուզենք որ օր մը մեր բարձունքներուն վրայ շողայ նոյն այդ ցանկալի ազատութեան դրօշը , պէտք է ուրեմն , որ բոլոր Հայերս միանանք մեր Մայր Երկրին մէջ , Հայաստանի հողին վրայ : Հո՛ն մեր նախնիքներն ապրեցան , մենք ալ հո՛ն ապրինք . հո՛ն մեր նախնիքները ննջեցին , մենք ալ հոն ննջենք : Մեր միացեալ ուժէն , զօրութեանէն պիտի սարսափի քիւրտը , պիտի ահաբեկի թուրքը և պիտի սարսուայ արիւնոււշ կառավարութիւնը Սուլթաններուն : Միութիւնը կեանքըն է ժողովուրդներու , Հայրենիքը պահապանն է այդ ուժին և այդ կեանքըն , եթէ կ'ուզենք որ այդ ուժը և այդ կեանքըն , եթէ կ'ուզենքը ու ապրին , զնջենք գաղթականութիւնը և իրարու սգակից ապրինք Հայաստանի ծոցին մէջ : Մեր ազատութիւնը՝ կախում ունի միայն մեր միութեան :

ՈՐՈՇՈՒՄ

## ԹԱԼԻՔ-ԲԻՈՅ ԶՈՐՍ ԿՈՂՄԸ

ՄԱԿԵԴՈՆԻԱՆ . — Դուռը կը մերժէ Եւրոպայի հաւաքաբար առաջարկած ու սուանձնել որոշած ելեմտական միջազգային քօնթրօլը : Իր այս գիրքը կը վերագրուի այն ճեռքի տակէ քաջալերութեան ու թելագըրութիւններուն զորս վելէլ մի . չի զլանար երկէք Ապատիւ Համիտի : Այդ ուղղութեամբ՝ հեռաւոր ու անուղղակի սատարող մըն է գուցէ Աւստրօ-Հունգարիա՝ իր ներկայ ներքին քաղաքական անորոշութեան մէջ աւելի նպատակայարմար ու ճեռնատու համարելով իրեն Մակեդոնիական գործերուն ներկայ վիճակն ու շարունակութիւնը քան ուէ որոշ ծրագրի մը գործադրութիւնը : Պէտք է ընդունիլ նաև թէ Թուրքիա կատարելապէս կը զգայ որ միջազգային քօնթրօլի մը հաստատումը՝ Մակեդոնիոյ մէջ իր իշխանութեան վերջաւորութեան ոկիզըն է միայն :

ԿՐԵՑՔ . — Դժգոհութիւնը , խառնակութիւններն ու ցոյցերը կը շարունակուին , որովհետեւ Եւրոպա հաւատութիւն չի տար այն ընդհանուր փափաքին զոր կը յայտնէ ժողովուրդը կրէտէն քաղաքականուալէս Յունաստանի կցուած ու միացած տեսնելու : Եւրոպական հիւպատունները՝ ապստամբները զսպելու համար՝ հակայելագիտական խումբեր կոզմել քաջութեան են՝ որոնց տեսնուած է որ կը մասնակցին նույնուած է որ կը մասնակցին նույն ուուս ծովային գինուրներ :

ԱՐԱԲԻԱՆ . — Հակառակ բոլոր ակնկալութիւններուն՝ եէմէնի արաբական ապստամբութիւնը այս անգս մալ վերջացած կը նկատուի՝ Մակեդոն Եւհերուն ջախչախումովը և թուրք կառավարութեան մէկ քանի արաբ պետերու հետ այս կամ այն կերպ համաձայնութեան գալովը :

To The Editor of "HENTCHAK",

P. O. Box, 1731 Boston, Mass., U. S. A.